

ՀԵՂԻՆԱԿՈՒԹ. ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹ. Վ. ԶԱԳԱՐԵԱՆ

ԻՎՅԱԿՐՈՂՆԵՐ

Արքական պատմութեան
Հայոց գործադրութեան մասին

1182



581

ԳԱՀԻՐԵ - 1935

1182

ԵՐՐՈՐԴ ՊՐԱԿ
“ՀԱՅ ԿՐՈՂ, ՆԵՐՈՒԻ

ՀԱՌԱՒԻԴԸ
ՑՈՎՀԱՆՆԵՍ ՊԷՅ ՄԱԹՈՍԵԱՆԻ

Կրեսոսի հարսառութիւնը այնքան մեծ էր որ իր անունով սկսան կոչուիլ տշխարհի բոլոր մեծահարուսա-ները :

Մենք ու ունինք մեր գեղեսոսաները, և այս գրու-թիւնը կը նուիրուի անոնց :

Մաթոսեան ծխախոտի հասառութիւնը՝ մէկը առանցմէ :

Խօսիլ հանգուցեալ Մաթոսեան Յովհաննէս պէյի մտախն, արդ պիսի չըլլայ մեր շորժառիթը . և որդէն պէտք ալ չունինք, Սալափը միայն բաւական թող ըլ-լայ ըսել՝ թէ ան զրեթէ սշինչով սկսած էր իր գործը :

Ստուգոսպէս չենք գիտեր, և պէտք ալ չկայ զիտ-նալու, թէ ո՞ր թուականներուն սկսած է ան գործի, բայց իր ծերութեան տարիներուն, տասնեակ մը և աւելի տարիներ տուած, թողլով գործի ասպարէզը իր աղաքներուն, կը քաշուէր :

Մ. Ժագ, երեց աղասի Յովհաննէս պէյի, անմիջա-պէս որ գործի կ'անցնէր, կ'որդեզըքէր գործունէութիւն մը որ իրեն կամ գործին կ'արժէր, տուղին իսկ տա-րին, մօտ հարիւր հազար ոսկիի մաս մը :

Յովհաննէս պէյ, տեսնելով իր տղուն կամ տղոց հասցուցած մնամերը, սարսափած, գործի կ'անցնէր նորին, բայց աւազ, քանի մը տարիէն, կը մեռնէր : Եւ Մաթոսեան հասառութեան փայլուն ապագան կը

կապուէր , վերջնականապէս , այդ անփորձ ու խակ աղոց ձեռքը :

Յովհաննէս պէյի մահէն ետք , ընսկանաբար ընթացաւ Մաթոսեան Հասասատութեան դործերը կազնիկաղ . ծախքերը երբեք չէին հաւասարակշռուեր , և օր ըստ օրէ կը բարդուէին վնասները : Մաթոսեան նոր անօրէնները կարող չէին գործերուն յոռի գնացքը կանոնաւորմէ :

Մխախոտի օտար հասասատութիւն մը կար Եղիոդատոսի մէջ , «Մասրէրօ» անունալ : Անդ լիսկան հասասատութիւն մըն էր ան որ կը միաէր գրաւելու ծխտիսաի հրապարակը : Տարիներէ ի վեր , սակայն , չէր կրցած ան իր ծրադիրը գլուխ հանել : Հակասակ խիստ մեծ գրամագլուխ մը ունենալուն , Մասրէրօ լոնկերութիւնը , տակաւին շատ հեռու էր իր ծրագիրը յաջողցնելու նպատակիչն : Մխախոտի հայ հասասատութիւնները , գլխաւորապէս Մաթոսեան և Մելգոննեան , կը գրաւէին հրապարակը :

Ճիշդ նոյն օրերուն , Կարապետ Մելգոննեան ժառանգական դատոի մէջ էր իր եղբօրորդիին հետ՝ որ ահապին վնասներու կ'ենթարկուէր , իսկ Մաթոսեան եղբայրներուն վիճակը , ինչպէս ըսինք , հեռու էր քաջալերական ըլլալէ : Իրու էր զեռ բան մը չէր անոնց վնասները համեմտած իրենց ուննցածին , բայց կ'ապրէին խիստ մտահոգ գրութեան մէջ :

Իրնրու այս գրութեան մէջն էր որ ծագում կ'առնէր գաղափարը Մաթոսեաններուն՝ միանալու Մասրէրօին հետ :

Երկար բանակցութիւններէ յետոյ , վերջնապէս , կը միանար ան , Մաթոսեանը , Մասրէրօին հետ , իր հաշւոյն գնելէ ետք Մելգոննեան ծխախոտի հաստատութիւնը :

Եւ ահա այդ օրէն ասդին կը գործեն անոնք միասին :

Ամեննեւին միաք չունինք ըսել թէ լաւ կամ վաս
դորժ մըն էր Մաթոսեաններուն ըրածը , բայց թող բա-
ռական ըլլայ ըսել թէ Մասրէրօին ճանկին մէջ սկսան
չքանալ անոնք :

Թէ ուր պիտի յանգի , վերջոազէս , ճակատագիրը
այս կողմուած ընկերութեան : — Ուշ թէ կանուխ ,
Արեւելեան բոլոր գործառութիւնները , պարզ է որ
պիտի չքանան , և առանց մէջ , ընականաբար , Մաթոս-
եանը բացառութիւն պիտի չկազմէր :

Թէ ինչո՞ւ Մաթոսեաններու այս ճակատագիրը գոր-
ծի : — Հակիրճօրէն պատմենք հանգուցեալ Յովհաննէս
պէյի և նմանապէս բոլոր Արեւելեան հարուստներուն
դործի ընթացքը :

Անգլիական և Ամերիկեան օրէնքը հարատութիւնը
կը ստումանէ երեց աղուն միայն : Մնացեալ զաւակները ,
աղջիկ թէ աղայ , կը խամուխին ինչպէս որ պէտք է ,
ինչպէս որ կը ցանկան իրենք , բայց անմիջապէս յետոյ
իրենց պատրաստութեան , եթէ աղայ է , կ'ըլլայ ան-
կախ , այսինքն կը հեռանայ առնէն , և եթէ աղջիկ է ,
կը մնայ ձնողքին մօս :

Արեւելքի մէջ ուզի՞ղ հակառակը : Բոլոր զաւակ-
ները , նոյն իսկ ստումային , ժաւանգորդներն են իրենց
հօրը թողած ինչքին : Օրինակ , եթէ ունի մէկը հարիւր
հազոր ոսկի , կը բաժնուի ան իր բոլոր զաւակներուն :
Եւ նոյն իսկ կարելի չըլլար անոնց միասին գործակցու-
թեան , ու կը բաժնան անոնք իրենց իւրաքանչիւրին
բաժին ինկած հարստութիւնը : — Հետեւոնքը : Պարզ է ,
փնտառամ կարճ ժամանակի ընթացքին : Արեւելքի հա-
րստութիւնները միայն մէկ սերունդի , շատ շատ՝ երկու-
քի կրնան միայն ստումանուիլ :

Որովհետեւ հայրը , օրինակ Յովհաննէս պէյը , կը
բաջողի թէպէտ փայլուն դիրք մը շինել իրեն և իր

զաւակներուն համար , բայց երբեք միջոց չունեմ , առելի ճիշդը , իրեն կը պակսէր դիտութիւնը իր զաւակներուն տալու պէտք եղած կրթութիւնը : Եւ պէտք ալ չ'զգար . չէ՞ որ դպրոց կը դրկէ զանոնք , դասախոսակել կուսայ բարձրագոյն վարժարաններու մէջ : Վաղը անոնք պիտի դասանան տամն , կրթական պաշարով , և պիտի սկսին գործել , և պիտի հանգստացնեն իրենց այլեւս յոպնած հայրը :— Այսպէս կը մտածէր Յովհաննէս պէյը , և այսպէս կը մտածեն բոլոր իր նմանները : Միամիտ բնազդ մը , միտում մը , աւանդ , պարզուպէս :

Յովհաննէս պէյ կ'անգիտանար իր աղոց միտումներուն , և ինչպէս ըստնք , միջոցն ու հարաւորութիւնն ալ չունեմ անոնց ներքին խառնութքին թափանցնելու : Տարուած է իր գործերէն և երբեք հարաւորութիւնը չունեմ իր աղուքներով զբաղելու :

Եւ յետոյ , իր կինը : Անիկա միշտ աղոց կօղմը կը բռնէր՝ եթէ ու է միջազգէպ պատահնէր : — « Տղայ էին և զեռ անփորձ , եթէ վաղը մննան , կը խելօքնան , և անշուշտ թէ պիտի նուիրուին գործի . . . » :

Ու այսպէս մեծցան անոնք շույլ ու անբարասալան , և նոյն իսկ մօրը համար անկարելի կ'ըլլար զապել զանոնք , իրենց առօրեւոյ մտերիմներէն զատել հեռացնել զիրենք :

Ե՞նչ է հարուստ ժառանդորդներուն կետնքն ու վերաբերումը ընթացիկ կետնքին մէջ :

Բնականաբար առաստ դրամի պէտք ունին և չի բառ իրենց ունեցածը , իրենց արուածը : Օրէ օր կ'աճի շույլութիւնը , զեխութիւնն ու շուտյառութիւնը : Ել սկսին պարագով դրամ վերցնել և մուրհակներ ստորա-

զրել՝ ոներեւակայելի սակերով, մէկին տեղ մինչեւ
առաջ : Հոդ չունին իրենք այդ ուղղութեամբ, կը բաւէ
որ կը տրափի իրենց, կ'առնեն, կը մսխին, և միշտ առ-
նելու և մախելու հակամէտ են :

«Եինն ու գինին» ըստօ կամ դրած է ողբացեալ
Պարթեւեան : Եւ անոնք անհունօրէն անձնատուր են և
կնոջ և գինիին :

Երբ այս հոգերանութեամբ կը մնջնայ հարսւատին
աղան, և օրին մէկը կը աիրանայ հարստութեան, իրենց
հետ պիտի տանին այն բոլոր անձերը որոնք իրենց երի-
տաստրդութեան օրերէն ընկերացան, զուարճացան : Դործ
պէտք է հայթայթել այս ջուիրին :

Որավնեանեւ, ինչպէս ուղիղ դաստիարակութիւն մը
չէ կարելի սպասել աննոց համար, նմանապէս չէ կարելի
սպասել ուղիղ գործ մը, գործունէութիւն մը : Ճակտին
քրայինքովը հարստացած էր Յովհաննէս պէյը, և սակայն
նոյն գնացքովն էր որ իր զաւակները պիտի մսխէին :

Ո եւ է հարստութիւն սահման մը ունի, և եթէ նոյն
իսկ ըլլոյ անսահման, տիրացողները այդ նոյն հարստու-
թեան, Արեւելքի մէջ, բնականաբար, պիտի փճացնեն
մինչեւ վերջին լուման :

Կը ցաւինք : Արեւելքի Շնորհառուներուն ձեռքը չէ
սակայն աարքեր ընթացք մը գործին : Ճակտապրա-
կամնօրէն անոնք ենթակայ են այս ելքին :

Արեւելքի ժողովուրդներուն հոգերանական բերումն
այս, թէ ինչքան շահին, ինչ որ ըլլան, ճակտապրուած
են օր մը չքանալու, աղքատամալու : Որքան հարուստ-
ներու զաւակներ այսոր կը տեմնենք մուրացկան : Աե-
րունդ մը միայն, հօրմէն որդին, պէտք է վերջ գտնէ
ամէն բան :

Ի հարկէ հեշտ պիտի ըլլարշահուած հարստութիւն մը
պահել, նոյն իսկ անեցնել, եթէ Արեւելքի օրէնքը մեծ

աղուն միայն յստկացնէր հարստութիւնը - բայց կը սահմանէ ան բոլորին :

Անգլիական օրէնքով հարստութիւն մը կը սահմանուի առաջին տղուն՝ որ կը պատրաստուի ամէն մտնրամասնութեամբ, և երբ արդէն թեւակոխոծ է սահմանեալ շրջանին, կ'առնուի գործին մէջ, և աստիճանաբար պատրաստուելէ ետք, կ'անցնի գործին գլուխը : Ասոր համար է որ Անգլիական կամ Ամերիկեան հաստատութիւնները կան ու կը մնան տեւագէս :

Այս օրէնքը զրկոնք մը չէ բնաւ փոքրերուն համար, անոնք կրնան սորվիլ, մշակուիլ յոջող գործեր ունենալու համար, աարքերութիւնը հոն է միայն որ մեծը առատ դրամ և վարկ ունի, և ստկայն ունի նույն ծանր ու տաժանգուտ մտահոգութիւն : Մինչդեռ փոքրերը հանգիստ ու երջանիկ են : Մեծը խոշոր պատասխանառուութիւն մը ունի՝ շահուած հարստութիւն մը, գործ մը վարելու, մինչդեռ փոքրերը իրենք են որ կը գործին և իրենք որ կ'առաջացնեն զայն :

Արեւելքի Շիրեսսաներուն առիթը չէ արուած այս գծով ընթանալու : Ամբողջ Արեւելքն ունի այդ նշխարը կուրծքին վրայ : Հարուստ կ'ըլլան և կամ կը ձնին իրենք, և հարուստ ալ կ'ապրին թերեւս, բայց իրենցմէն ետք, իրենց յաջորդները, կը մնան թշուաւ :

Արեւելքի մէջ հարստութեան մը յրջանը շատ շատ կէս դար է :

Այս է ճակատագիրը :

ՀԱՅԿ ԻՆԱՑԷԹԵԱՆ

Վաստան չենք գիտեր թէ քանի տարի առաջ հասաւ առառուած է Եղիպատու, Մ. Հայկ Խնալէթեանը, բայց տաճուազն բլլուրու 40 տարի մը :

Խնձորէս բալոր եկւոր հայերը, նմանազէս Մ. Հայկը ինքն աւ եղած է չքաւոր, բայց բախտավնդիր :

Սկսելով ան զործի խիստ անձուկ շրջանակի մը մէջ, ասկաւ յաւաշացած է, դրամ ու գիրք վիճած և հասած իր ներկայ դրութեան :

Անշուշտ չէ կարելի ըսել թէ տեսակ մը ժուժկալութեամբ շինած ան իր հարատութիւնը, մնաց որ ու և է ունեւոր, Արեւելքի մէջ, աիրացած է իր գիրքին նախ իր շահած դրամը պահնելով, երկրորդ՝ չուտելով, և երրորդ, ամենակարեւելքը, ուրիշներունը... կլելով :

Կը պատմուի, օրինակ, Մ. Հայկ Խնայէթեանին ոյս ուղղութեամբ գործերը՝ ողորմած հոգի Զօհրապեանին մօտ :

Ամենեւին միտք չունինք Խնայէթեան-Զօհրապեան անցուցարձներուն մասին խօսիլ, բայց ինչ որ կ'ենթադրուի վստահօրէն այն է թէ, ինչ բան Զօհրապեանն ըբած է ուրիշներուն, նոյնը վայելոծ է նաեւ Մ. Խնայէթեանէն : — Աշխարհս հասուցուամի կրկէս մըն է, ո՛վ որ կ'ընէ ուրիշն, ուրիշ մը պիտի զայ իրեն ընելու նոյնը : Զօհրապեան առւնը չկայ այսօր, սա սառյդ է որ պիտի չըլլայ նաեւ Խնայէթեան առւնը, օր մը : Աշխարհի իրեւը կը փոխանցուին մէկէն միւսին, աեւոայէս :

Մ. Հայկ Խնայէթեան, սակայն, արթուն և խելացի

մէկն է : «Արթուր և խելացի» ըլլու կը նշանակէ ուրիշն ունեցածը յափշտակել, իւրացնել : Ով որ արթուր և խելացի չէ, դաստապարտուած է կորաւլու, չքանալու : Այս է օրէնքը :

Եւ երբ Մ . Հայկ Խնոյէթեան սկսած է անդրամ մը հարստանալ, իրեն համար այլիւտ խմաս կամ նշանակութիւն չէ ունեցած թէ ուրիշները ինչ կը խորհին և թէ ինչ կ'ըսեն իրեն նկատմամբ : Խնք քայլած է իր համած կամ գծած ճռմրէն :

Գողութիւն . յախտակաթիւն . ո՛չ բնաւ, բայց ասոնց մօտ բաներ չը որ օրէնքը չի դատապարտած, և մանաւանդ ազատ կը թողու :

Հանրային դատաստանը սակայն շատ մը բաներ կրնոյ ունենալ ըսելիք իր մասին, շատ մը դրացներ : Բայդ այդ դատաւորները անզօր են մէկէն տանելու և միւսին տալու : Մ . Խնոյէթեան լու դիաէ այս օրէնքը :

Մ . Հայկ Խնոյէթեան սակայն շատ դուռը մարդ մըն է, իրապէս : Հօ՞ն ուր բամբասանք կայ, ներկայ է ինք, բամբասողներաւն հետն է, պարուղլուին է անսնց : Բայց հոն ուր ազգային կամ անհատական պարաւկանութիւն մը կամ գործ մը կայ... կառուին հետն է ինք, առնըն :

Կառո՞ւն : Ո՞հ, Մ . Հայկը հոգի կուտայ իր կտառւին համար, և անկէ զգացած հանոյքը չի բաժներ ոչ ոքի հետ : Կտառուն՝ տուղինն ու վերջինը, Ալթան ու օմելյան :

Մ . Խնոյէթեան ձերացած է հիմա այլեւտ և իր օրէրը համբուած : Բնուկանաբոր դո՞զ պիսի ելլէ : ինք մեր այս պաշտակութիւնը խմոնալով կամ կործարութիւն է Բայց այն տպաւորութիւնն ունինք թէ գոնէ պիսի ներէ մեզի : Մարդէ մարդ տարբերութիւն կայ : Որովհեաւու, վերջապէս, ո՛չ կը հայհայմնք և ո՛չ ալ կը բամբասինք, և շատ շատ կը սամանինք մէկու մը տպրելու տարիները :

Մ . Հայկ Խնայէթեան , հակառակ որ ծերացած է , սակայն կը դորձէ Սղիպառս և Սուլտան , և ամէն տարի , Սուլտանի մթնոլորտային փայլուն օրերուն , հոն է ինք :

Թեւմականի անդամ է , և սովորաբոր իր ներկայութիւնը Թեւմականին ներս , չի տեսնուիր , չդիացուիր թէ ո՞ւր է : Կո՞մ «Հիւանդ» կ'ըլլայ և կամ կը բացակայի երկրէն : Հաճոյք չզգար ազգայինն իտութենէ :

Անցեալ ասրի ներկայ գանումցաւ Թեւմականի նիստերէն մէկուն : Պէտք է ըսել թէ իր հաճոյքին համար չէր , ոյլ պարզապէս թախանձադին համար մարդոց որպէսզի գոյ և քո՞ւ է մը տայ : Եւ զնաց , և քուն տուու , և ընտրուեցաւ ներկայ Քաղաքականը :

Դժբախատրսոր Մ . Խնայէթեան չի կարդար մեզի , կ'ըսէ թէ աչքերը յոդնած են : Երնայ ըլլալ որ իրաւէ , բայց կրնայ ըլլալ նաեւ որ չի կարդար մեզի՝ պարզապէս հաճոյք չզգալուն , այսինքն՝ ճշմարտութենէ : Ո՞րը որ ալ ըլլայ , սակայն , սո պարզ է որ ինք հաստատապէս գիտէ թէ որո՞ւ հետ է և ի՞նչ բանի համար : ԱՍուանակախ խմբագիրը , օրինակ , կ'ատէ զինքը , որավհետեւ կը մերժէ իր թերթը :

Երկար , խի՞ստ երկար էջեր պէտք էր յոսկացնէինք Մ . Խնայէթեանին եթէ մեզի ներուէր , այսինքն ևթէ միջոցը տրատէր : Բայց ո՞չ մենք և ո՞չ ոք պիտի չուզեր ծառայել մէկու մը որ գերազանցօրէն իրեն և իր հաճոյքին կ'ուզէ ծառայեցնել բոլորը :

Ամէն պարագայի , գոնէ մեզմ մարդ մըն է Մ . Խնայէթեան , և կամ գոնէ մեզմ երեւնալու արուեստն ունի ինք : — Որովհետեւ տարբեր է խիստ երեւնալ և տարբեր՝ փափուկ : «Պէտքին համեմատ» :

Որքան որ գիտենք , գոնէ մեզի հետ չէ եղած անքիրտ լեզուով , եթէ փափուկ երեւնալու ճիզով մը չէ տարբուած ինք : կ'ուզե՞ս սակայն Խնայէթեանի ուշազ-

բութիւնը գրաւել , խօսէ՛ անոր բամբառանքի մտան ,
սուս կամ իրաւ , խնդիր չէ : Անմիջապէս մտիկ կ'ընէ
քեզի , սուրճ կ'ապապրէ : — Գլխաւոր յատկութիւնը Մ .
Հայկին , հոս է արդէն :

Հրապարակի մարգոց մասին միշտ բաներ մը կ'ու-
նենայ ինք խօսելու , միս ուտելու , և իր յառաջացած
տարիքին մէջն իսկ , անպատճառ բաներ մը կ'ունենայ
խօսելու : — Բայց , Մ . Խնայէթեանին խօսելու եռանդը
կը մարակուի անվապէս իր նոտիսնձէն , չկամութենէն ,
չի քաշելէն , տառաւելոսպէս : — Հո՞ս է արդէն Արեւելք-
ցիի իր յատկութիւնը :

Չենք տեսած , չենք իմացած և իմանալիք ոլ չու-
նինք թէ Մ . Հայկը կրնայ օգտակար եղած ըլլալ
մէկու մը : Կ'ընէ այսինչ գործը քեզի հետ , օրինակ ,
երբ պէտք ունի : Իր զըպանը կոմ ոչինչ :

Բայց և այնպէս Մ . Խնայէթեան յարդելի մէկն է
միշտ որոշ դաստկարդի մորգոց , որովհետեւ գլխան
անոնք արժեցնել այս անվերապահօրէն գծուձ ու ժըսա-
մարդը :

Մ . Հայկ Խնայէթեան հանրային մարդ մը չէ , բայց
մարդն է ուտելու , խմելու և մանաւանդ ... բամբա-
ռաւու :

Մ . Խնայէթեան զերսղանցօրէն կ'ապրի՝ ուտելու
համար , և ո՞չ թէ կ'ուտէ՝ ապրելու համար :

ՑԱԿՈՒ ՄԷՐՏԻՆԵԱՆ (ՍԵՂԱՆԱԿՈՒ)

Դրելու համար հասարակական դէմքերու մասին, դժուար է, որովհետեւ պէտք է ներկայացնել ենթական իր բոլոր մանրամասնութիւններով :

Պ. Յակոբ Մէրտինեանը կը ճանչնանք Եգիպտոսի մէջ՝ սովորաբար լորարիայի միջնորդ, և կամ, ինչպէս ներկայիս, նույն սեզառաւար : Գիտենք թէ գրամի աէք է ան և ունի կոլուածներ՝ Հէլիօրօլիսի մէջ։ Բայց սառւզապէս եթէ չենք գիտենք իր հարաստութեան ելոյթներուն մասին, գիտենք ստկայն թէ ունենուոր է և հասարակական գործիչ ներկայիս :

Եւ ճշմարատպէս պէտք ալ չունինք գիտնալու թէ ուրկէ կուզայ ան, կը բաւէ որ գիտենք թէ անիկո մէկն է Դահիրէի հաստափորներէն :

Պիտի չենթադրել թէ իսկապէս հաստափոր մըն է Մէրտինեան . բառը կը գործածենք յարաբերական առումով :

Պէտք չկայ կարծեմ գիտնալու կամ ըսելու թէ ո՞րքան ասրիներ առաջ եկած է Եգիպտոս։ Սա չափը բառական թող ըլլայ ըսել թէ՝ սանկ 35-40 տարի մը ըլլալու է :

Իր հարաստութիւնը այս երկրին մէջ շինած է, և մարդ պիտի սարումեր մտածելու թէ ի՞նչ միջոցներով, ի՞նչ աքնութեամբ, և ի՞նչ . . .

Պէտք չկայ մանրամասնել իր հարաստութեան աղբիւրները, որովհետեւ շատ բնական է որ անիկա, Մէր-

ամիսեանը , դրամ շինելու համար չէ վարանած առջև
տեսակ դարձուածքներու զործագրութեան մէջ :

Դրամ շինելու , այսինքն հորստուլու համար , մարդ
պէտք է աչքը բաց ըլլայ , պէտք է անխիղճ ըլլայ , և
պէտք է խորութիւն չդնէ ո՛չ մէկ բանի : — Ունի ս
այս յատկութիւնները , պարզ է որ կը յաջողիս :

Խսկապէս շատ մը բաներ կը պատմեն Մերտինեանի
ծանօթները կոստ պարագաները՝ թէ ի՞նչ միջոցներով
շահած է ան իր հորստութիւնը , Բայց , ինչպէս ըստնք ,
մեզի չի շահագրուէր այդ պատմուածքները : Կը բուէ
որ անի ան , և ունենալում՝ ի պատուի է :

Միայն թէ , որպէսզի ծանօթանանք այն զործու-
նութիւններու մասին որ աղջոյին վիճակունութեան
թուղթերու 15 առարուան գնորդն եղաւ ան , կ'արժէ
քանի մը խօսք ընել իր մասին :

Աղքատութիւննեմի վիճակունութեան թուղթերը .
քանի առարի առաջ , չոփազոնց ընթացիկ էին , որով-
հետեւ հազիւ թէ մէկ քանի ընկերութիւններ կոյին
հրապարակի վրայ :

Մէրտինեան , իբրեւ գնորդ , շատ քիչ կը վճարէր
Աղքատութիւննեմին . իւրաքանչիւր թիւածի՝ 25—30 սոկի
միայն :

Բայց Մէրտինեան կուտար , ձրիօքն , իբրեւ պայս-
ուօս , այդ թուղթերէն , ասոր անոր :

Ստուգապէս չենք գիտեր թէ քանի՛ թուղթ կու-
տար օրուան Առաջնորդին (Թորգոմ) , Անդրէասեանին (Աղքատութիւննեմի անդամ) , ու նաեւ քանի մը ուրիշնե-
րու , բայց աեւսպէս կուտար :

Տրուած այդ թուղթերը , բնական է հետեւընել ,
իբրեւ... սուս բայր :

Մէրտինեանի այս ընթացքը բնականաբար մեղադ-
րելի չէ , որովհետեւ զործ մըն ան որ կը պայմանաւորէ
իբրեւ տալ : Մեղադրելին՝ առնողները :

Ամբողջ 15 տարի այս ձեւ ընթանալէ ետք , օր մը , երբ կը փսխուի Աղքատախնամինն վարչութիւնը , նոր անդամները կը հետաքրքրութիւն վիճակահանութեան առ ու ծախսով , և տռաջին գործերնին կ'ըլլայ աճուրդի դնել դոյն :

Բազում գնորդներ կ'ելլին մէջտեղ՝ մինչեւ 75 ոսկի խոստանալով , բայց . . . բայց չեն ուզեր բացէն մէջտեղ ելլին . կը զգուշանան :

Աղքատախնամինն վարչութիւնը կը յաջողի գործը յանձնել նոր անձի մը՝ արուած ստկով , այսինքն 75 ստկիի , իւրաքանչիւր անդամուայ համար :

Պ . Մերսինեան իրար կ'անցնի , կ'երթայ կուգայ , և տեսնելով որ գործը արդէն գացած է իրմէ , այս անդամ բողոքագիր կը ներկայացնէ Թաղաքական Ժողովին՝ տառեկելով թէ աճուրդի օրէնքը չէ յարգուած :

Խոկապէս աճուրդի դրուած չէր վիճակահանութիւնը , որովհետեւ այդպէս կը պահանջէր նոր յանձնակատարը՝ փափուկ պատճառներով :

Եւ Աղքատախնամը ենթարկուած էր այս պայմանին , որովհետեւ տրուած գինը նախ անհամեմատ մնե էր , և յետոյ՝ ստիպուած էր յարգելու յանձնակատարին նկատումները :

Թաղաք . Ժողովը , այսինքն Թորգոմ Սրբազն , ընթացք տալով բողոքին , կը հրաւիրէ Աղքատախնամի վարչութիւնը հաշիւ տալու , անմիջապէս :

Աղքատախնամի Վարչութեան կողմէ Պ . Ատենապետը կը բացատրէ պատճառները առանց աճուրդի արուելուն : Զընդունիր Թորգոմ Սրբազն , պէտք էր ամէն դնով յարգուէր աճուրդի օրէնքը : Եւ Պ . Ատենապետը երկար վիճաբանութիւններէ ետք միայն կը յաջողուի իր անսակէտը արժեցնել :

Հոս կ'աւարտի Մէրտինեանի գործը՝ իրրեւ Աղքատախնամի վիճակահանութեան յանձնակատար :

Աղքատախնամին վիճակահութեան թուլթերը միշտ
բարձրացած են՝ մինչեւ 100 ոսկիի :

Ու հիմա այլեւս հասկնալի կ'ըլլայ թէ ուրկէ, ի՞նչ
միջոցներով հարստացած է Պ. Մերտինեան, գլխաւո-
րապէս։ Որովհետեւ 15 աստի անընդհատ գնորդն ըլլաւ
վիճակահութեան մը, միևնույն դնուի, պղափկ բան
չէ։ Հելա՛լ ըլլայ։


Բայց պիտի զտնուին մտքիկ զնարամ ըլլայք ըսող։
Ամենեւին։ Որովհետեւ, ևթէ չըլլամ Սրբազնն քօմի-
սիօնը, ուրկէ պիտի մտքէն անցնէր Մէրտինեանը հա-
ճորակատար ըլլալու տռ որ անկ է։

Հազա՛ր, հազարնե՛ր արժեցին թորդոմ Սրբազնին
միջամտութիւնը Առաջնորդական գործերուն, և թող
ըլլայ որ վիճակահութեան գործն ալ ենթակայ ըլլայ
անոր հաճոյքին։

Ու Յակոբ Մերտինեան կրնայ վայելել հեշտորէն՝ իր
շահած հարստութիւնը ազդային գործերէ։

Կ'ըսեն թէ քիչ մը շտա հպարտ է Մէրտինեան է-
ֆենտին։ — Ի՞նչո՞ւ չէ։ Հպարտ ըլլալ, կը նշանակէ դի-
տակից ըլլալ իր էութեան, իր գործերուն։

Այսքան գործերը գլուխ հանել, ագէտ արարածի մը
չէ արուած։ Մանաւանդ պէտք է ի միտի ունենալ թէ
մեր ենթական Քաղաքական Ժողովի աթոռներուն վլայ
աել մը ունի դրաւած։



ԳԱԱ Եիմնարար Գիտ. Գրադ.



FL0548893

ULW
581

ପ୍ରକାଶକ
ବିମ୍ବନାଥ
ମହାନାନ୍ଦ
ପ୍ରକାଶକ
କମ୍ପନୀ